

# ԲԱՅՐՈՒԹԻՎ

ՕՐԱԿԻՐ

ԸՆԴՀԱՅԻ, ՏԵՍԵՍԱԿԱՅԻ ԵՒ ԲԵՐԵՄՈՒԹՅԱԿԱ

ԳԻՏԵԼԵՍ

Ա. ՏԱՐԻ, ԹԻՒ 21.

1843

ՆՈՅԵՄԲԵՐԻ 1.

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ՊՐԵ:

Պ յան բնական յատկութեանցը և զանազան երեսյթներուն վրայ աւելի տեղն՝ ի տեղ խօսիլը ուրիշ անգամի թողով, հոս միայն երկրաբանութեան վերաբերեալ յատկութեանցը վրայ խօսինք. այսինքն թէ անոյշ ջուրը հանքային ջրերէն ինչով կըտարբերի. աղքատներուն ու ջերմուկներուն սկիզբն ինչ է, և ջրերը քանի կերպով կրնան փոփոխութիւն ընել երկրիս վրայ :

(Օ տած ջրին բաղադրութիւնը 1 չափ թթուածին կազ, 2 չափ՝ ջրածին կազ է. ուստի երբոր ջրին բաղադրութեանը մէջ օտարնիւթիւնառնած չէ, կամ խիստ քիչ խառնուրդ ունի, անդոյն ու թափանցիկ կըլլայ, համ կամ հոտ ամենեին չունենար, և ամանով մը արեի մէջ դնես նէ ջուրը բոլորովին ցնդելէն ետե՛ տակը ամենեին դիրտ կամ աղտ չձգեր : Խրաւ է որ ասանկ պէտք եր ըլլար

1 Մէկ չափ թթուածին կազը և 2 չափ ջրածին կազը հաւասար է 11 մաս ծանրութեան թթուածին կազին ու 79 մաս ծանրութեան ջրածին կազին հետ. վասն զի ջրածին կազին կը աքը շատ աւելի թեթև է քան թէ թթուածին կազինը :

անձրեի ջուրը, որովհետեւ գետնէն միայն ջրին զուտ մասունքը օդը կելլեն. բայց փոշոտ օդին մէջէն անցնելով, և լեռներէն իջնալու ատենը այլեայլգոյացութեանց հետ խառնը ւելով շատ կամքիչ, անովհամը քիչ մը կըփոխուի խառնուած նիւթին համեմատ. շատ անգամ ալասանկ անոյշ ջուրը ձեղքուած ու բացուած տեղուանքէն գետնի տակ մանելով զանազան հանքերու մէջէն կանցնի, զանոնք կըհալեցընէ և անոնց համը կառնէ. ինչպէս են ածխային՝ ծծըմ բային՝ կրային՝ մանեղեան՝ ալքալեան թթու լեղի ու աղի ջրերը, այլեայլ մետաղներու համունեցող ջրերը, և այլն, որ ընդհանրապէս հանքային ջուր կըսուին. Լնձրեային ջրերուն շատը լեռներէն կըվագեն ու ծովկերման. բայց մէկ մասն ալ հողին տակ կանցնի, և այնչափ խորունկը կիջնայինչուան որ դիմացը կարծրկեկ հողիմը կարգ, հանդիպելով արգելուի ու չկարենայ աւելի վար իջնալ:

1 Հողի կարգերուն վրայ խօսեցանք օրագրիս 257 երեսը :

Արբոր վերի անընդհատ անձրեւներուն պատճառառաւ վարի ջրերը հետ զհետէ կըշատնան , ու մասնաւոր շտեմարաններու մէջ կըհաւաքուին , և ձամբայ մը գտնելով գետնէն դուրս կելեն , անիկայ կըսուի Շըբեր : Շ ատ անգամ գետնին տակի ջրերուն շտեմարանը աւելի բարձր ըլլալուն քան թէ աղբիւրակը , դուրս ելած ջուրը գետնէն վեր կըցատքէ : Ի այց հրաբուխի մօտ եղած աղբիւրներուն վրայ աս զարմանալի բանը կըտեսնուի որ գետնէն բխած ջրերը երեմն բարձր կըցատքէն և երեմն կիշնան . կերենայ թէ ասոր պատճառը շտեմարանին բարձրութենէն չէ : Ի՞ս երեսոյթը կրնանք դիւրաւ մեկնել թէ որ սեպենք թէ գետնին տակը հաւաքուած ջրին մէջէն գոլոշի կամ կազ կելէ ու ջրին երեսին վրայ կըդիզուի կըմնայ . երբոր ասոնք ջերմութենէ կանգայտանան , բռնութք ջրին երեսը կըկոխեն , անով ջուրը դուրս կըհրուի , և ներսի զօրութեանը համեմատ ուժով բարձր կըցատքէ . իսկ երբոր ներսի Ճնշումը նուազի , յայտնի է որ ջուրն ալ գետնէն ելլելու ատենը առջինին չափ բռնութիւն չըկրեր , անով պակաս կըցատքէ :

Շ ատ անգամ գետնէն բխած ջրերը տաք կըլլան . և ամէնուն տաքութիւնը իրարու հաւասար չէ . կան աղբիւրներ որ ինչուան 75 կամ 80 աստիճան՝ ջերմութիւն կունենան . աս տեսակ աղբիւրները Պ երմուկ կըսուին : Ինչուան հիմա շատ բնագէտներ ետեւէ ընկած են որ իմանան թէ ինչ է պատճառը որ գետնէն բխած ջրերուն շատը տաք են , և թէ ինչու ամէնուն տաքութիւնը հաւասար չէ . վերջապէս մէկքանի պատճառներով կըցան մեկնել , որ ասոնք են .

Ա . Պ ըերուն բնական տաքութիւն կրնայ աւած գալ քիմիական բաղա-

1 Աս ջերմութեան աստիճանը իմացիր հարիւրամասն ջերմացափի վրայ . որուն զոյ կըսեպուի հասարակ սառոցը , և հարիւրերորդ աստիճանը ջրի եռացում :

դրութենէ . այսինքն ջուրը այլեայլ տեսակ հանքերու մէջէն անցնելով , անոնց հետ շատ կամ քիչ կըբաղադրուի . աս բաղադրութենէս կրնայ ըլլալոր թէ առժամանակեայ ջերմութիւնը աւելնայ , և թէ ինչուան ետքը նոյն տաքութիւնը պահէ , ինչպէս որ փորձուած է շատ նիւթերու վրայ :

Բ . Ի՞ս բանիս պատճառը հրաբուխներն ալ կրնան ըլլալ կըսեն , որ այնշափ հաւանական չերեւնար . ինչու որ շատ հրաբուխ չեղած տեղուանք ալ կըգտնուին ջերմուկներ . ինչպէս Պարմանիա , Պաղպիա , Ուուսաստան , փոքր Ասիա , և այլն :

Գ . Ի՞ս ելի հաւանական պատճառներով միաբան կըհաստատեն թէ աղբիւրներու ջերմութիւնը առաջ կուգայ իրենց շտեմարանին խորութենէն . այսինքն աղբիւր մը որչափ աւելի խորէն բխի , իրեն ջերմութին ալ այնշափ աւելի կըլլայ . վասն զի փորձուած է որ մարդ գետնին երեսէն քսանը հինկ երեսուն մեթը խորը մանելով , հոնտեղի տաքութիւն դրսի տաքութենէն մէկ աստիճան աւելի կըգտնէ : Ի՞սկէ ալ քսանը հինկ երեսուն մեթը իշնալով երկու աստիճան ջերմութիւն աւելի կըգտնէ . ասան կով որչափ անգամ քսանը հինկ կամ երեսուն մեթը վար իշնայ , այնշափ աստիճան աւելի կըգտնէ հոնտեղի ջերմութիւնը : Ի՞սկէ կըհետեւի որ եթէ աղբիւրի մը շտեմարանը ըլլայ գետնին երեսէն քսանը հինկ մեթը վար , պէտք է որ անոր տաքութիւնը դրսի օդին տաքութենէն մէկ աստիճան մը աւելի ըլլայ . 50 մեթը իրկու աստիճան , 100ին չորս , և այլն :

Հիմա տեսնենք թէ ջրերը քանի կերպով փոփոխութիւն կրնան բերել երկրիս վրայ :

Ա . Երբոր ջրերը յորդութեամբ ու բռնութեամբ բարձր տեղուանքէն վար կիշնան , իրենց ընթացքը արգի-

1 Աս բանիս վրայ տես օրագրիս , 193 երես :

լելը խիստ գժուար է . ամէն թումբ  
ամէն արգելք կըկոտըրտեն , կըքանդեն  
ու կաւրեն իրենց անցած ճամբան ,  
տակն ու վրայ կընեն հողը՝ քարն ու  
աւազը , բլուրները կըքըշեն կըտանին ,  
հողը տեղէ տեղ կըփոխադրեն . անով  
նոր նոր փոսեր կըքացուին , նոր նոր  
բլուրներ կըձեանան , վերջապէս ա-  
սովան աստիճան փոփոխութիւն կըլ-  
լայ երկրիս երեսը որ շատ անգամ  
մարդ չկրնար ճանչնալ թէ առջի տե-  
ղը ըլլայ : Ասիկայ դեռ միայն վա-  
զուկ ջրերուն ըրած փոփոխութիւնն  
է . իսկ ջրի կոխուածքներուն կամ  
ջրհեղեղի ըրած վնասներն ու փոփո-  
խութիւնները չեն պատմուիր . որով  
նոյն կոխուած տեղերուն կերպարան-  
քը բոլորովին կըփոխուի , մանաւանդ  
թէ որ ջուրը կոխելէն ետքն ալ խոռ-  
վի , ալէկոծի ու պղտորի . վասն զի  
ան ատեն աւազը՝ կաւը և ասոնց նը-  
ման թոյլ մարմինները վեր վար կը-  
տարուին ու կըքերուին , քարի կտո-  
րուանքը ջրին մէջ իրենց ծանրութե-  
մէկ մասը կորսընցուցած՝ ըլլալով՝  
ջրի բռնութենէն նաև խոշորիկ քա-  
րերն ալ ասդիս անդին կըքըշուին , և  
դիմացի արգելքներուն զարնուելով  
կամիրարու հետ շփուելով կըկոտըր-  
տին , կըփրին և կըմաշին , ինչպէս որ  
կըտեսնուի մեծամեծ հեղեղասներու  
և ծովեղեղքի քարերն ու խիճերը ,  
որ ընդհանրապէս բոլոր կըորածէ  
կըլլան : Աս տեսակ փոփոխութիւն-  
ներ երկրիս վրայ պակաս չեն . բայց  
ջրերու բռնութենէ կամ ջրհեղեղնե-  
րէ առաջ եկած փոփոխութեանց վը-  
րայ աւելի տեղն 'ի տեղը խօսեցանք  
հողերու կարգերն ու դասաւորու-  
թիւնները մեկնելու ատեն :

Բ . Ջ րերը երկրիս վրայ փոփոխու-  
թիւն կըքերեն լուծմամբ . այսինքն

շատ հաստատուն մարմնոց կարծրու-  
թիւնը կըթուլցընեն և կըհալեցընեն ,  
ինչպէս ան հողերը՝ որոնց մէջ աւելի  
ալքալի կըգտնուի , նմանապէս եր-  
կաթախառն՝ հանքերը ջուր տեսնե-  
լով՝ իրենց կազմութիւնը կըփոխեն :  
Իս տեսակ մարմիններն որիրենց գոյա-  
ցութեանց մէջ թթուուտ ունին ,  
ջուրատեսնելով բոլորովին կըլուծուին .  
ինչպէս է ածխային թթուուտը որ  
կրային քարերը կըլուծէ : Գուրը  
դեռ ասոր նման փոփոխութիւններ  
շատ կընէ երկրիս ընդերքը , որ այլ-  
այլ տեղուանք պիտի բացատրենք :

Գ . Ջ րերը յատկութիւն մը ունին  
որ սառելու ըլլաննէ՝ իրենց քամսակու-  
թիւնը կըմեծնայ . ասոր ապացոյց ,  
թէ որ նեղ բերնով պղնձէ ամանի մը  
մէջ ինչուան բերանը ջուր լեցընես ,  
բերնի խուփն ալ ամօւր մը գոցես ,  
և ետքը աս ամանին մէջի ջուրը սա-  
ռեցընելու ըլլաս , ջուրը սառելու ա-  
տեն այնչափ կըմեծնայ կընդարձակի  
որ ամանին մէջ չկարենալով սղմիլ՝  
կըշաթեցընէ ամանը : Ասոր նման  
կըհանդիպի շատ անգամ լեռներուն  
վրայ ալ որ ձմեռ ատեն քարերուն  
ու ժայռերուն ձեղերուն մէջ մտած  
ջրերը կըսառին , և ընդարձակելով  
այնչափ բռնութիւն կընեն , ինչուան  
կրնան զանոնք ճաթեցընելու կոտըր-  
տել : Աս ետքի յատկութիւնը պղտի  
բան՝ և գուցէ ծիծաղական երկնայ ,  
բայց ըեեռային սառնամանիքները  
տեսնողերկրաբանը պղտի բանի տեղ  
չդներ , մանաւանդ երբոր կըտես-  
նէ որ երկրաբանութեան մէկ քանի  
երեսյթները ասով խիստ աղէկ կը-  
մեկնուին :

Դ Պ Լ . Ferrugineuse.

1 Մարմին մը ամբողջ ջրի մէջ ընկղմելով՝ իրքա-  
նակութեամբ ջրի կշիռքին չափ իրմէ ծանրութիւն  
կըկորսընցընէ . իսկ թէ , որ մարմինը ամեռով ընկղմ-  
մած չէ , հասկա ինչուան կէսը , իրմէ այնչափ ծան-  
րութիւն կըկորսընցընէ՝ որչափ որ մէկդիքըուած  
ջուրը ծանրութիւն ունի :